

# ՏԵՇ ՍԿՈՒՆԴՆ

ԿԻՍԱՄՄԵԱՅ ՕՐԿԱՆ Բ.Մ.Ը.Ը.  
Haï Scouts Organe des  
SCOUTS ARMÉNIENS



ՀԱՍՑԵ - Խօրասանձեաց Խան թիւ 26, Սիրքեհի և Պոլիս  
ADRESSE - Khorassandjian Han, 26, SirKédji, Constantinople

Հեռախոս Ա. 2146 | ՓԱՇՆԵԳԻՆ | Telephone St. 2146

Բ. ՏԱՐԻ ԹԻՒ 13

Պոլիս և Չաւտ Տրկ, պաշտու 120

Արտասահման . Ֆր. 15

Ամերիկա . Տու. 1.50

1 ՓԵՏՐՎԱՐ 1922



Թղթիրի Հայ Սկաուտները բանակումի միջոցին

Պոլիս-հզմիր միացման առթիւ, Պոլսոյ Հ. Մ. Բ. Մ. ի Մարզիկները և Սկաուտները իրենց եղբայրական բարեւները և շնորհաւորութիւնները կը զրկեն, Իզմիրի Սկաուտներուն և մարզիկներուն:

# ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

## ՀԻՆ ՀԱՅՈՑ ՄԷջ

Գ.

Գրեց Հ. Ա. ՀԱՅՈՑՆԵՐ

ՄԵՐ ՊԵՏԵՐԱՆ

Կանցնիմ վերջին և գէտերուդ համար աւելի հետաքրքրուշարժ մասին, որ է մարմնական կրթութիւնը։ Այս կողմանէ մենք միայն աղնուական դասին նկատմամբ ունինք հարկաւոր ծանօթութիւններ, որովհետ ռամկին կեանքք չեր գրաւեր պատմչաց ուշը, որպէս զի անոնց մասին ալ խօսէին։

Պարսից, Հայոց ու Վրաց արքունեաց մէջ սովորութիւն էր՝ դեռածին որբայազն մանկանց սնուցման հոգը յանձնել վասահելի նախարարաց, «ր դայեակ կը կոչուէին նոյն մանկանց, և իրենք կը ճարէին անոնց կաթնառուն ալ, ըստ կարելոյն իրենց տնէն իսկ։ Տիրան արքայ իր Արշակ զաւակը կը յանձնէ Մամիկոնեանց, որոնք անուցմանէն դայն, կ'ըսէ Փաւստոս ։ Բայց Սահառունին գրայեակ սնուցիչ » եղած էր Վարազդատ թագաւորին։ Եւ մեր նախարարներէն ումանք, կը պատմէ Եղիշէ, Պարսից Յագկերտի եղբայրները անուցած էին իրենց մայրենի կաթով։

Ենոյնը կ'երեւի նաև նախարարաց մէջ։ Կ'իմանանք Դագարէն՝ որ երբ Վարդան անգամ մը հեռացաւ Հայոստանէն, նենգաւորն Վասակ՝ «Մամիկոնեանց, կամարականաց և միւս նախարարաց որդիքը ժողովելով իւրաքանչիւր դայեակներէն», կը փակէ Սիւնեաց րերգերուն մէջ։ Եւ Վահանաց զինակիցներուն մէջը ըստ նոյն պատմչին կային երեք կամարական հարազատներ, «իրենց երկու կամ երեք դայեակներով»։

Այդ սնուցումը կը տեւէր մինչև այն ժամանակ՝ ուր մանուկն այլ ևս պէտք չունէր դայեակի խնամոց։ Յետ որոյ կը յանձնուէր դաստիարակի մը, որոյ պաշտօնն էր հրահանգել զայն զինուորական արուեստի և քաջութեան մէջ, ինչ որ կրնար դայեակն ալ կատարել. եթէ ի վիճակի էր Ասորենացին կ'աւանդէ Արտաշէսի համար՝ թէ իր Տիրան որդին կը յանձնէ Վարած անուն պատանւոյ մը, շատ նշանաւոր նետածգութեան մէջ, որպէս զի մարզէ զայն նոյն զէնքի գործածութեան մէջ։ Եւ Արշակայ Գնէլ եղբօրորդւոյն համար կ'ըսէ՝ թէ այնչափ սիրելի եղած էր բոլոր հայ իշխանաց, որ անոնք իրենց զաւակներն անոր կը յանձնէին վարժելու զինաշարժութեան մէջ։

Փարպեցին առանձնապէս կը գովէ Մամիկոնեանց տոհմը, կոչելով զանմնք նետաձգութեան մէջ «գեղեցկաձիգք և դիպեցուցողք»։ որսորդութեան մէջ «թիթեւաշարժք և նախառազմանք»։ վարժ՝ ձախ ձեռքն աջին պէս գործածելու, ոյերկոցունց ձեռաց աջողակք»։ և առ հասարակ «յամենացն կողմանս ուղղակիք և չնորհալիցք»։

Ինձ և ձեզ համար ուշագրաւ գէմք մըն է նոյն տոհմէն Վաչէի որդին՝ Արտաւազդ պատանին, Դ. Պարուն, ապատանեակ մի կայտառ անմուրու, երիսօք գեղեցիկն, կ'ըսէ Փաւստոս, որ գլուխը գերծած էր ժամանակի մանկան սովորութեամբ, և գագաթէն երկար գէս մը կախած ։ Մանուէլ սպարապետն օր մը իր բանակը կը տանէր Մերուժան մսանչին գէմ։ Քաջ պատանին կ'ուղէր ու կը պնդէր ինքն ոլ կոռուի երթալ։ Սպարապետը պատժելու համար անոր յանդգնութիւնը, բռնեց և անոր լերկ գլխին վրայ խալացուց իր մտրակը։ Ճաւէն զիջաւ Արտաւազդ հրաժարիլ. յետոյ աղեղը զարկած ուսին, պատկանդարանը կախած ուսընդանութ, և սուրը մէջքին, բանակին ետեւէն գաղանապէս զնաց մտաւ ճակատը, և Մերուժանի գըրօչակիրը նշմարելով այդ լերկադէմ անառակին յանդգնութիւնը, պառատայօն յարձակեցաւ անոր վրայ։ Մամիկոնեան կորինը կանխեց քաշեց աղեղը, իր նետը չեշտակի թափ անցաւ անոր մարմնի մէջէն՝ որ գետին տապալեցաւ, վազեց առաւ անոր նիզակը, և փախրտէից ետեւէն ընկած, նոր զոհեր տոււաւ իր սուրին, և պատերազմական աւարով ու ցընծութեամբ տուն գարձաւ։

Այդ յաջողութիւնը պարզ խիզախութեան մը արդիւնքը չէր, այլ իր պատանեկութեան ուսացած կրթութեամբ։ Խոկ այս կրթութեան կարեւոր ու գլխաւոր ասպարէզն էր որսորդութիւնը, թէ Պարսից, ինչպէս կ'աւանդէ Քունոփոն, և թէ Հայոց մէջ։ Մեր աղատանւոյն զաւակները՝ գեռ շմանք մանկունք» և զէնք բռնելու անկարող, իրենց գրաստիարակաց ու ծառայից» առաջնորդութեամբ կը տարուէին թաշուններ որսալու բազէներով, կը պատմէ Դագար։ Անոնց հրահանգին սկզբնաւորութիւնն էր այս։

Յետոյ մանկութենէն անցած պատանւթեան, չափանաս իշխանաց բազմութեան հետ խառնուած, արդէն կ'երթան երէոց որսորդութեան, հետիոտն կը վազեն ցիւերու և այծ-

եամներու , և ձիով եղջերուաց ետեւէն , ու նե-  
աերով կը սպաննեն զանոնք , խոկ սրով կը ճա-  
կատին վարագներու դէմ :

Անոնց ամենօրեայ և ամենէն ցանկալի զրօ-  
սանքն է արս , որուն համար շատ մեծ կաղմա-  
կերպութիւն ունէին : Ազատ վայրերէ զատ կա-  
յին յատուկ սրոյ տեղեր կամ փառական ըն-  
մակնիւր , պատրաստուած լերանց ու գտատերու  
վրայ . և անոնց մէջ ձգուած՝ երազինե , որ  
էին հիւսկէն ցանցեր , զահողներ կամ բա-  
կարդիներ՝ լորուած ծածուկ կերպով . խուեա-  
պականի կամ երէները տագնապեցնող զործի-  
ներ , որոնց մէջ նուրն ալ , և բարակներ՝ որ  
կ արշաւէին անսամնոց ետեւ-  
էն : Ո՞րքան չարժում , ո՞ր-  
քան ցնծութիւն , և քա-  
ջութեան ու ճարպիկութեան  
ցոյցեր այդ տեղ մեր ազնու-  
ազդի պատանեաց կողմանէ ,  
և ո՞րչափ կոտորած անսա-  
նոց :

Մարմիոյ կրթանաց մասն  
էին նաև անսանց հանապա-  
զօրեայ խաղերը : Փարագեցին  
կը յիշեցընէ վահանայ՝ թէ  
ի՞նչպէս անոր և եղբարց  
պատանեկութեան ժամանակ  
խաղակից եղեր էր անսանց ,  
ոխազի մէջ ձեր մհկոցները  
կրիլով ձեր ետեւէնս : Կ'ի-  
մացուի՝ որ այդ խաղերը  
հասարակաց մրցանքներ  
էին , զորս համազասպ Մա-  
միկոնեան՝ և դարուն՝ կը  
չարունակէր հաստատուն  
պահել , և զոր Յովհաննէս  
պատմագիրը կը կոչէ «մրցանաց կրթութիւն» :

Առհասարակ խաղերը կը բաժնուէին երկու-  
դասակարգի , թեթև ու ծանր : Առաջինները կը  
կոչուէին խալարիկ , և իբր զրօսանք կը ժա-  
ռայէին պատանեկութեան . ատոնցմէ էին լիցէ  
կամ կոն , որ է վէտ կոչուած ոսկըր , յոյզ , որ  
է քուէ , տապալի կամ տապեղուլուն , հակա-  
րան , զանի , անի , կողոփոց , հասեւառիկ : Երկ-  
րորդները կը կոչուէին հանդիսական ուամուն ,  
որոց կը նուիրուէր պատանութեան առոյդ հա-  
սակը , և որոնցմէ ծանօթ են սղեղնաւորութիւն ,  
զոր ահսանք փոքր ի շատէ , ձիավարութիւն ,  
մականական խալ , բիբեամարտ և բանամար-  
երկու դասակարգի խաղերն ալ իրենց թուով

ու նկարագրութեամբ կը կարօտին առանձին  
առումնափրութեան մը , որոյ համար զանց  
կըներ զրադիլ անոնցմով ներկայ յօդուածիս  
մէջ , և կը վերապահեմ յաջորդի մը :

### Ա. Ա. Զ. Ա. Ը և Մ Ը

Մինչդեռ կը կնքեմ յօդուածս , անդիմագ-  
րելի բաղձանք մը կը մզէ զիս առոջարկու-  
թիւն մը ուղել հայ գէտերուզ : Տեսաք ձեր  
հառակակցին Սրտաւազդայ ճարտարութիւնը  
նկատգութեան մէջ , յորում իրարմէ կը գե-  
րազանցէին հայրենավառ Մամիկոնեանք : Բայց  
այդ պարծանքը սեպհական եղեր է ոչ միայն  
յիշեալ տոհմին , այլ ամբողջ հայութեան և ա-  
մէն դարերու մէջ : Շատ են  
այս ժամանակն և աւելորդ թը-  
ւել ձեզ , մեր նախնեաց վը-  
կայութիւնքը և օրինակե-  
րը : Ես ի հաստատութիւն  
անսանց՝ բաւական կը հա-  
մարիմ Հռովմայեցի մհծա-  
նուն քերթողին՝ Որագիտափ  
խօսքը , որ կ'ըսէր Հայոց  
մասին , թէ սփախչելու ժա-  
մանակ խոկ ահաւոր են ի-  
րենց աղեղներով» :

Իմ բազմանքս է հայ  
գէտերուզ կարգերուն մէջ  
կազմուած տեսնել աղեղ-  
նառուաց զունի մը , որ իր  
վրայ կը կորովի Սրտաւազ-  
դայ տարազն իրը համա-  
զգեստ , զոր ես այսակը կը  
ցուցնեմ ձեզ , և ուսին՝ ա-  
նոր աղեղն ու պատկանդա-  
րանը : Ո՞րքան գեղեցիկ ,  
ո՞րքան նկարչական ու ներ-

դաշնակ ուրիշ հին մարզանաց հետ զորս նո-  
րոգած էք ու կը գործադրէք :

Եւ ոչ թէ լոկ արտաքին ձեւ մը պիտի կազ-  
մէ այդ , այլ նաև հրապուրիչ զրօսանք մը  
նշանաձգութեան խաղերու : Այսպիսի պատմա-  
կան աւանդութիւններ իրենց հմայքը կ'ունե-  
նենան միշտ այն ցեղերուն համար , որոնք հին  
արիւն մը կը կրեն և հին պարծանքներ կը  
համրեն պատմութեան մէջ : Եւ զուք , իմն գէ-  
տեր , ձեր այլակեզու ընկերաց շարքերուն մէջ  
իրաւունք պիտի ունինաք հաղարտանալու իր-  
րեւ հիմնագիր այդպիսի նորութեան մը :

Համոզուած եմ թէ պիտի գնանատէք ա-  
ռաջարկութիւնս , և զործով ալ ցոյց տաք թէ  
ձշմարիս ժառանգործներն էք ոչ միայն արեան ,  
այլ և գեղեցիկ աւանդից այն հարց՝ որոց ա-  
նունը ձեր վրայ կը կրէք :

Վերջ





## ԲԱՆԱԿՈՒՄԻ ԱՐԿԱԾՆԵՐԻՆ ԳԵՂԵՑԻԿ ՎԻՊԱԿ ՄԲ

Գատմուած ձեր նին մերիմ բնկերը Պրիւսին  
կողմէ, «խումբին շուր»:

Գողցուած Փասիանը.—

Կրնամ ըսել ձեզի թէ շատ լաւ բան մըն է  
խումբին սիրականը ըլլալ . այդքան տղոց մէջ ,  
սակայն իմ ամենէն մտերիմ բարեկամն է Տե-  
նիս Օլտքառլը : Տենիսը և ես շատ մը հետա-  
քրքրական արկածներ ունինք : Այս շարաթ  
կ'ուզեմ պատմել ձեզի ուրիշ արկած մը որ պա-  
տահեցաւ . Տարլի Տառնսի մէջ :

Մեր բանակումին վայրը շատ գեղեցիկ էս :  
Բանակավայրին մէկ կողմը անտառ մը կար ,  
իսկ միւս կողմը կը նայէր գէպի գեղեցիկ լիճ  
մը , որուն մէջ կրնայինք ւողալ : Լիճին մէջ-  
տեղը կար պղափկ կղզի մը , սակայն մեր բանա-  
կավայրի տէրը արգիլած էր մեղ այդ կղզիին  
մուտքը , անձանօթ պատճառով մը : Բնակա-  
նարար խմբապետը խոստացած էր տիրոջը որ  
իր բոլոր բաղձանքները պիտի յարգուին պէտք  
եղածին պէս՝ սկառաններուն կողմէ :

Շարաթ մը անցաւ , Պր . Ֆարմը՝ կայտածա-  
տէրը , եկաւ մեր բանակումը աստու մը , լուրջ  
դէմքով մը , ես հասկցայ թէ բաւական մը բար-  
կացած էր : Խմբապետը և ինք քանի մը վայր-  
կեան խօսեցան , յետոյ խմբապետը կանչեց  
Տենիսը և հրամայեց խումբը հաւաքել : Երբ  
բոլոր տղաքը խմբու եցան խմբապետը ըստ  
անոնց :

«Տղա՛ք , շատ կը ցաւիմ ըսելու ձեզի թէ ,  
Պր . Ֆարմը իրաւունք ունէր վստահութիւն  
չ'ունենալ մեր վրայ , որովհետեւ մեր սկա-  
ռաւաներէն մէկը անհնազանդ գտնուած է հրա-  
մաններուն , և դացած է այդ կղզին : Եթէ կայ  
այդպէսի տղայ մը ձեր մէջը , թող առաջ գայ :

Ոչ մէկ շարժում շարքերուն մէջ , իւրաքան-  
չիւր սկառաւ հոստատ մնացած էր իր տեղը , թէ-  
պէտեւ մի քանի հետաքրքիր նայուած քներ կը  
տեսնուէին շարքերուն մէջէն :

Կարծեմ սիրամունք մը եղած է , Պր . Ֆար-  
մը , ըստ խմբապետը , չ'եմ կարծեր որ իմ

տղաքներէս մէկը գանուած ըլլայ այդ կղզիի  
մէջ . թէրեւս գուրսէն մէկը ըլլայ :

Պր . Ֆարմը գլուխը ծռելով ըստաւ . ռկնայ  
ըլլալ , բայց շատ կառկածելի է , մինչեւ որ  
ապացոյց մը չ'ունենամ որ ձեր տղաքները չ'են  
գացած այդ կղզին , չեմ հաւատար , և շատ կը  
ցաւիմ որ այս ձեր գերշին բանակումը պիտի  
ըլլայ հոս » : Եւ մեկնեցաւ խոժոռ գէմքով մը :

Դիտէի թէ խմբապետը վստահութիւն ու-  
նէր իր աղոց վրայ , և թէ ամէնքն ալ հաւա-  
տարիս էին սկսուական գաւանանքին :

Այս ուրիմն , տղաքներ . ըստ խմբապետը  
մինք պիտք ենք ապացուցանել թէ անմեղ  
ենք , ես ինքս կը զգա՞մ թէ ձեզմէ ոչ մէկը  
դրժած իր խոստումը , բայց բացայացն է թէ  
մէկը անպատճառ այդ կղզին եւած է , և մենք  
պէտք ենք գտնել այդ մարդք : Հիմա կրնամ  
ձեզի ըսել թէ ինչու Պր . Ֆարմը կ'ուզէր՝  
որ այդ կղզին սկսիական մնար , որովհետեւ հոն  
կը սնուցանէր փասիաններ :

Երբ այսօր կղզին գնաց , տեսաւ որ լաւա-  
գոյն փասիաններէն մէկը կը պակսէր , և կրնամ  
ըսել ձեզի որ ասիկա լուրջ բան մըն է : Զեզմէ  
ամեն մէկուն աչքը թող բոց ըլլայ , տեղեկա-  
ցուցէք ինձի անմիջաւապէս , եթէ ու է  
կասկածելի բան մը տեսնէք : Խումբը թող  
ցրուի :

Տենիսի խմբակը այդ օրուան խոհարարի  
պաշտօնը ստանձնած ըլլալուն համար , խոհա-  
նոց կնաց որպէսզի տեսնէ թէ կրակը կը վա-  
սի՞ : Իսկ ես ալ պարապ ըլլալով Տենիսին  
վրանը գացի , որպէսզի զնանամ ձաշելէ առաջ :

Հազիւ թէ վրանէն ներս մայ զօրաւար հոտ  
մը ելու քթիս , վայրկեան մը շուտած մնացի ,  
բայց որոշեցի գտնել այդ հոտին պատճառը :  
Ուստի սկսայ քիթովս գետինը հոտուըտալ ,  
հոտը զիս առաջնորդեց մինչեւ այն վայրը ուր  
Տենիսին պայուսակը կոյտ մը ծածկոցներու

վրայ նետուած կը կենար : Ակսայ նորէն հստակած պայտուսակին շուրջը , ուր աւելի զօրաւոր կը զգացուէր հոտը :

Ապահով ըլլալով թէ պայտուսակին մէջ անպատճառ րան մը կար սկսայ ճանկբուել պայտուսակին կապերը :

Սակայն անդրագարձայ որ մինակ վրանին մէջ ես չէի , յանկարծ շուրջու նայեցայ և տեսայ խմբապետը : —

«Բարեւ Պրիւս» ըստ , ի՞նչ կ'ընես հոն՝ հստուըտալով Տենիսին պայտուսակը , կարծեմ թէ ձեզի համար համեղ պատստ մը պահած է , իբր պատասխան միայն ուստ շարժեցի :

Ներէն մէկը հոտած պահիր դրած էր պայտուսակին մէջ :

Աւելի լաւ է անգամ մը նայինք մէջը , ըստ խմբապետը :

Տենիս ժողովով քակեց պայտուսակին կուպերը , և ներս խոթեց ձեռքը : Մինչ ես ուշադրութեամբ կը դիտէի տեսայ որ երեսը փոխուեցաւ , ժպիտը կորսուեցաւ , ապուշ կտրած ձեռքը քաշելով մեռած փասիանի մը մարմինը գուրս հանեց :

Ասիկայ Պր . Թայմըրի փասիաններէն մէկն է , ի՞նչպէս կ'ըլլայ որ քու պայտուսակիդ մէջէն կ'ելլայ Տենիս , ըստ խմբապետը :

Տենիս շիտակ խմբապետին նայեցաւ :



Գոյին ոտքը բռնուեցաւ բակուած տախտակին մէջ :

Եւ ինկաւ զլուխը փար ջուրին մէջ :

Այդ պահուն Տենիսը վրանին քովէն անցաւ , և խմբապետը տեսնելով զինքը կանչեց քովը :

Պրիւսը շատ հետագրգրուած է քու պայտուսակիդ , ըստ խմբապետը , իր հետաքրքրութիւնը արթնցող , ի՞նչ բան ունիս մէջը :

Տենիսը գլուխը շարժելով ըստ , ուստահ եմ թէ մէջը բան մը չի կայ , ո և է ուտելիք չունիմ մէջը :

— Ի՞նչ թէ որ ... խօսքը կտբելով ըստ խմբապետը :

Թէ որ տղաքներէն մէկը խաղ մը խաղացած ըլլայ , ինչպէս անցեալ բանակումին տղաք-

— Ո եւ է բան չեմ կրնար ըսել պարսն , ըստ կակապելով , բնական է թէ չէի դիտէր ատոր հոն դրուած ըլլալը :

— Ուրեմն անպատճառ մէկը դրած է ատիւդոյ պայտուսակիդ մէջ , ահա մեր առաջին գրանելիք բանը : Կարելի է մեր սկառաներէն մէկը դրած ըլլայ . իսկ եթէ այդպէս է , ուրկէ գտու փասիանը :

— Հին թշնամի մը .

Ճաշէն վերջ խմբապետը քննեց խումբը և պատմեց անոնց փասիանին գտնուիլը , նորէն հարցնելով ուզից հասկնալ թէ՝ կա՞ր արդիօք

սկառուտ մը որ լուր ունենար այդ օրուան  
դէպէլէն :

Առջի անգամուան պէս ամբողջ խումբը  
հաստատ մնաց իր տեղը : Տարակոյս կար  
թէ այն անձը որ թոշունը դրած էր Տենիսին  
պայտուսակին մէջ, անգամներէն մէկը չէր :

Երեկոյ եղաւ և տակաւին զաղանիքին  
լուծու ո և է հետք չինք գտած :

Երբ բանակում երթամ միշտ սովորութիւն  
ունիմ դուրսը քնանալ, վրամները լաւ են  
հանգիստ մրափելու մը համար երբ արեւը տաք  
է, բայց գիշերը չեմ կրնար վրանի մէջ պառկիլ :

Գիշեր ատեն կը սիրեմ նստած մտիկ ընել  
գիշերային թոշուններուն ձայները և երրեմն  
կը լոեմ երկջոտ ճագարին ճռուլը, և յետոյ,  
վսահն եմ որ սկառուտները չպիտի մտահոգուին  
պահակի խնդրավ, եթէ գիտնան որ պահակը  
ես եմ :

Գեղեցիկ և ասաղով լեցուն զիշեր մըն էր,  
լուսինը կը փայլէր, սովորական տեղու պառա-  
կեցայ, Տենիսին վրանին քոլ, մտածելով այդ  
օրուան գէպքերուն վրայ, Պը, Ֆարմըրի այ-  
ցելութիւնը, փասխանին Տենիսին պայտուսակին  
մէջէն ելլելը, և սկառուտներուն հերքումը,  
յետոյ կը մտածէի որ եթէ գողը չի բանուի,  
մեր խումբը ուրիշ անգամ պիտի չկարենար  
հոս բանակում ընել : Անգամ մը շուրջո նոյե-  
ցայ, ալսուելը իրապէս բանակումի գեղեցիկ  
վայր մըն էր, գետինը չար էր, խոմելու ջուրի  
մաքուր աղբիւր մը կար, յետոյ կար լինը լողա-  
լու համար, իսկ քիչ հեռուն գեղեցիկ անտառ  
մը, որ սկառուտական խաղերու կը յար-  
մարէր : Որքան ամօթ պիտի ըլլար եթէ կոր-  
սնցնէինք այսպիսի վայր մը :

Յանկարծ արթնցայ երազէս, սպառնացող  
վաւնգի մը նախզգացումով, վայրկենապէս  
հասկցայ թէ օտարական մը կար բանակումին  
մօտ : Նախ ուղեցի խումբը արթնցնել, բայց  
մտածեցի յառաջ երթալ և խուզարկել, խոր-  
հելով թէ արթնցող սկառուտներուն աղմու կը  
կրնար օտարականին փախուստ պատճառել :

Գիտէք անշուշտ թէ ինչպէս շուն մը ան-  
ձայն կրնայ քալել, ես ալ առանց ձայն հա-  
նելու ուղղուեցայ գէպի լիճին եղերքը . մէկ  
երկու անգամ դետին պառկեցայ ամբողջ մար-  
մնովս, որպէս զի երեւնարէ զգուշանամ,  
լուսինի լոյսին տակ, վերջապէս կրնայի տեսնել  
գիշերային հիւրը :

Այս կը կրէր ուսին վրայ տապրակ մը որ  
մէկ ձեռքով կը վերցնէր, իսկ միւս ձեռքին  
մէջ ունէր հաստ գաւազան մը :

Արդեօք այս մա՞րդն էր փասխանը գողցողը :  
Յայտնի էր թէ ինքը զիս չ'էր տեսած,  
ուշադրութեամբ կը դիտէի զինքը և կ'ուղէի  
վրան յարձակիլ : Սակայն յանկարծ որոշեցի  
ինչ ընելիքս . պիտի ձգէի որ կամուրջէն անցը-  
նելով կղզին երթար, մինչ ես պիտի երթարի  
Տենիսին և խմբապետին վրանը արթնցնելու  
համար զիրենք որպէսզի ձերբակալեն այդ  
անգիտանը :

Առանց բան մը կամկածելու մարդը ան-  
ցաւ կամուրջէն և կորսուեցաւ կղզին շրբ-  
ջապատող ծառերուն մէջ : Վայրկեան մը  
յետոյ սկառ վաղել, կարծես կը թոչէի թոչունի  
մը պէս, գէպի վրանները :

Գիտէի Տենիսին վրանին մէջ ուր պառկիլը :  
Գիշերանոցը քաշեցի և երկու վայրկեան չէր  
անցած, երբ արթնցաւ, լաւ հասկցաւ թէ բան  
մը պատահած էր, և զարմանալի արագու-  
թեամբ հագաւ զգեստը, քանի մը վայրկեանի  
մէջ ընկերս պատրաստ ըլլալով միասին զացինը  
խմբապետին վրանը :

Շատ երկայն չի անեց զինքը տրթնցնելը,  
մինչեւ դրան քոլ կեցած էի լոեցի անոնց  
փսխութը :

Կ'երեւի թէ բան պատահեր է խմբապետ,  
ըստ Տենիսիը, Պրիւս քանի մը վայրկեան ա-  
ռաջ վրանս եկաւ և զիս արթնցուց, կարծեմ  
թէ լաւ կ'ընենք եթէ խուզարկենք :

Խոկոյն խմբապետը վերմակը մէկ կողմ նե-  
տեց ոտքի ելաւ և սկսաւ հագուիլ :

Երեք վայրկեակ վերջը ամէնքու ալ վրանէն  
դուրս ելանք, ես սկսայ առաջնորդել զիրենք  
վար՝ գէպի լիճը :

Խմբապետը և Տենիսիը անձայն կը հետե-  
ւէին ինծի, երբ ջուրին եղերքը հասանք, բա-  
րերախտարար լուսինը ամպի մը ետեւը կոր-  
սուեցաւ և չ'ինք տեսնուեր :

Քանի մը քայլ փայտէ կամուրջին վրայ  
քալելէ վերջ, Տենիսիը խոկոյն հասկցաւ ձեւերէս :

— Կարծեմ մէկը կղզին գայուծ է, ըստ :

Սակայն չեմ կարծեր որ մեր տղաքներէն  
մէկը ըլլայ :

— Տե՛սէք լոյս մը . . . նորէն . . . փափսած  
Տենիսիը :

— Այս, իրաւունք ունիս Տենիս, անգատ-  
ձաս մէկը այս փասխաններուն ետեւէն ինկած  
է, կարելի է սիւլֆիւր կը գործածէ փասխանները

խեղգելու համար, տափկա ճարպիկ գողոթեան

ձեւ մըն է :

— Ինչ պիսի ընենք պորոն փափաած  
Տեսիոր :

Հոս կը սպասենք մինչեւ որ վերադառ-  
նայ այս ճամբայէն, և դիւրաւ կրնանք բանել  
զինքը :

— Եաւ գաղափար է ըստ Տենիս :

Լոյսը չատ յստակօրէն կը տեսնուէր ծա-  
ռերուն մեջէն, բաւական ժամանակ դիտելէ  
յետոյ, լոյսը մարեցաւ և դէպի գուրու ուն  
կէտ մը կը յասաշանար :

Պատրաստ եղէք, փափաած խմբապեաը :

Մարդը երեցաւ կամուրջին միւս ծայրը.  
յառաջանելէ առաջ հոն կեցաւ քանի մը վայր-  
կեան, և ապահով թէ մէկը չի կար շարու-  
նակեց քալել կամուրջին վրայէն դէպի ցամաք :

Իսկ մնաք չուքին մէջ կը սողայինք դէպի  
ջուրին եղերքը, Տենիսը ուժով մը բանած էր  
օձիքէս, որ կը վախնար զողին վրայ  
ցատկէի ինչ որ ընականաբար կրնար այս  
վերջինը զդուշացնել մեր ներկայութիւնէն :

Բաւական մօտեցած էր, և դիւրաւ կը  
տեսնէինք զինքը, ուսին վրայ ծանր պայու-  
սակ մը տնէր որուն մէջ լիցուցած էր իր գող-  
ցած փախանները :

Երբ զրիմէ ցամաք հասած էր, խմբապեաը  
հրաժան տուաւ յարձակելու : Մարդը բոլորովին  
զարմացած, յանկարծակի եկած էր, և սկսաւ  
դէպի կղզի փախչիլ, իսկ ես ետեւէն սկսայ  
վազել, և որովհետեւ մարդը բերնաւորուած  
էր, շուտով կրցայ զինքը բոնել :

Երբ զիս տեսաւ վախցաւ և ետ քաշուե-  
ցաւ որպէզի գաւաղանովը զարնէ, բայց ոտքը  
քակուած տախտակի մը մէջ բոնուելով զլիսի  
վար ջուրին մէջ ինկաւ :

Զուրը բաւական խորունկ էր, մարդուն  
հանած աղաղակներէն յայանի էր թէ լողալ  
չ'էր գիտէր :

Տենիսը և խմբապեաը ժամանակին հասան  
ձիւքերէն բոնուելով վեր բաշեցին կամուրջ,  
ուր հեւալով պառկեցաւ :

— Պէտք ենք հոկել վրան Տենիս, ըստ  
խմբապեաը :

— Ո՞ւր կը մտադրէք զինքը տանիլ :

— Իմ վրանս, և գուն ալ ինծի հետ  
կեցիր որպէզի, եթէ հանդարտ չի կենայ օգնես,  
պէտք է մինչեւ առտու հոկենք յանձնելու  
համար Պը, ֆարմըրի, իսկ Պրիւսն ալ կը նայ  
վրանէն դուրս պառկիլ իրը պահակ :

Երբ հետեւեալ առառան Պը, ֆարմըրը եկաւ  
բանտարկեալը ոստիկանութեան յանձելու հա-  
մար, շատ ուրախ էր, Չ'եմ կարծեր որ այլեւս  
մտահոգուիք ձեր բանակումի վայրին հա-  
մար ըստ խմբապեաին, և քանի մը գեղեցիկ  
խօսքեր ըրաւ իմ մասիս, Սակայն համեստու-  
թիւն չի թոյլատրեր կրկնել զանօնք :

Անցեալ բանակումին գող մը բռնած ու  
ոստիկանութեան յանձնած էինք, միեւնոյն  
գողն էր որ նորէն բանած էինք: Երբ հարցա-  
քնեցինք խոսանվանեցաւ թէ՝ ինքը դրած էր  
փասխանը Տենիսին պայտասակին մէջ, սկսու-  
տական խաղի պատճառով աղոց բացակայու-  
թեան պահան, կառկածը ընկերոջս վրայ հրա-  
փելու միտքով :

Հիմայ շատ ուրախ կը զգամ ինքինքս:  
Դուք ալ ուրախ չէք:

Թարգ. Ն. ՀԱՆԸԾԵԱՆ  
Եեւա Յձ Խմբակի Առաջ.

## ԵՊԻՄԵՆԻԴ

Իր հայրը օր մը զայն դաշտը զրկեց ոչխար  
մը բիրելու համար, եպիմենիդ վերադարձին  
քիչ մը խոսարեցաւ մեծ ճամբէն. և կէսօրին  
մօմ՝ տաքութեան անցնելուն սպասելով՝ տանն  
մը հանգչելու համար քարանձաւի մը մէջ մտաւ.  
հոն յիստն եօթը տարի քնացած մնաց: Երբ ար-  
թնցաւ, չէր զիտէք որ այնքան երկար քնացուծ է,  
բոլորուիքը զիտեց իր ոչխարը վինտուելու հա-  
մար, ուսկայն զայն չը նշմարեց: Անձաւէն ելաւ  
և խիստ զարմացաւ շրջապատին վրայ ամբող-  
ջական փափուութիւն մը անսնելով: Շատ  
զարմացած վազեց հոն ուրկէ ոչխարը առած  
էր. նկատեց որ տանուտէրը փոխուած էր  
և ոչ ոք կը համենար զինք: Այս-  
տեղէն կնոս քաղաքը վերադարձաւ բոլո-  
րովին զարհուրած, ամէն տեղ անձանօթ դէմ-  
քերու կը պատահէր. տմէն վայրկեան զար-  
մանքը կ'ածէր: Երբ իր հօրը տունը կը մտնէր,  
հարցուցին իրեն թէ ո՞վ էր և ինչ կ'ուզէր: Վ-  
երջապէս շատ դժուարութիւնով ինքինքն  
ճանչցոց պղտիկ եղբօրը միջոցով, որ մեկնու-  
մին ատենը մանուկ մըն էր և զոր վերադար-  
ձին գտաւ արդէն ծերութիւնէն ընկճուած:  
Այսքան արտասովոր զէպիք մը մեծ աղմուկ  
հանեց ամբողջ երկիրին մէջ. յանկարծ ամէն  
ոք Եպիմենիդը նկատեց իրը աստուածներու  
սիրելին: Անոնք որ չէին կրնար երեւակայել  
թէ Եպիմենիդ կրնար այնքան երկարօրէն քնա-  
ցած ըլլալ, կը կարծէին թէ անիկա այդ յիտուն  
եօթը տարին անցուցած է օտար երկիրներու  
մէջ՝ անձանօթ ուղեւորութիւն մը կատա-  
րելով:

Թարգ. Զ. Պ. Գորենան

ՖԵՆԸԾՈՒՆ

ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ

## ՖԻԶԻՔԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԵԱՆ ԲՈՐՉՅ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ

Ամէն դար իրեն յատուկ նկարագիրը ունեցած է, զոր օրինակ նախակին դարը եղած է մոլունգութեան դար, միջին դարը՝ դիւցազնութեան դար ևայլն, և այն ազգերը միայն կրցած են իրենց գոյսութիւնը պահել, որոնք յաջողած են նոյն դարերու համապատասխան նկարագիրը ընդգրկել: Ներկայ դարը գիտութեան դարն է, որուն ճամբուն մէջ յառաջացողներն են որ պիտի կրնան ապրիլ և վայ անոնց որոնք կ'անտեսեն այս ճշմարտութիւնը: Տրուած ըլլալով որ ֆիզիքական ոյժը խիստ ներգաշնակուէն կապաւած է մտային և բարյական ոյժերուն հետ, կ'արժէ մտանանչել ֆիզիքական կրթութեան ամենաբարձր նշանակութիւնը:

Դաստիարակութիւնը և մտային մշակումը մարդկային ջանքերու արդիւնքն են որոնք՝ իրենց ուրուն ասհնանն ունին, կրնան մարդու վարքին մէջ առերեւոյթ փոփոխութիւն մը յառաջ բերել, բայց կամքը կրթերու, հոգին ազնուացնելու և կեանքին ազնուացները մաքրելու անկարող են:

Երիասասարդը կամ պատանին իր խնկածութիւններէն բարձրացնելու համար պէտք է որ զօրութիւն մը ներգործէ ի ներքուստ, ահա այդ զօրութիւնը կ'առացուի մարմնակրթութեամբ: Մարմնակրթութիւնը իր բարերար աղդեցութիւնը ի գործ կը դնէ ազգի մը նորահաս ուրունքին վրայ, որուն յորած են միշտ բոլոր աշքերը և որոնք պիտի կազմեն նոյն ազգին ապագան:

Հայերը, Արեւելքի մէջ իր ուսերուն վրայ բոնապետական շղթաներու ծանրութիւնը ամենէն շատ զգացողը ըլլալով հանդերձ, Արեւելքի մէջ քաղաքակրթութեան ջահակիրը ըլլալու իր յաւակնութենէն չէ հրաժարած երբէք: Առաջ ուղեղով մարդը կը մոռնայ ձախորդութիւններն ու բազգին հազար ու մէկ տեսուկ դառն հարուածները, իր կռնակը կը դարձնէ անցեալին և պայծառ ու զուարթ կը դիտէ ապագան այս խիլ համոզումով, հայր իր մտաւոր գորդացումին հետ մէկաել, տոհմային մարմնակրթական խուալով ևս խանդավառուած է: Ասոր ամենափայլուն ապացոյցը կարելի է նկատել այն մարմնակրթական չարժումը, որ ի յայտ եկաւ Հայոց մէջ, թուրքիոյ

բոնապետական ոչժիմին տապալումէն անմի: Հապէս վերջ՝ Պոլիս ու հայաշատ կեդրոններու մէջ: Հայոց կողմէ սարքուած Ողիմպիական խաղերը հիացումով կը դիտուին ամէնքէն՝ ուր մարմինի փառարանութիւնը կ'ըլլայ:

Նկատի ունենալով ժառանգութիան ունելեան գլխաւոր օրէնքները, ֆիզիքական կանոնաւոր գասախարակութիւնը լաւագոյն միջոցն է ազգին զօրաւոր երիտասարդութիւն մը պատրաստելու և այդ ազգին ապագան ապահովելու համար, վասնզի սեռային կեանքը բնախօսական զարգացման տեսուակէտով մեծապէս կը նպաստաւորուի ֆիզիքական կրթութեամբ:

Ազգի մը կենսունակութիւնը ու ապագայի յոյսը իր երիտասարդութիւնն է, անոր մտաւորական, բարոյական ու ֆիզիքական ոյժերուն միացեալ զարդացման պարտագրած վիճակը միծապէս կ'ազգէ ազգին նկարագիրը բընորոշող յատկութեանց վրայ, և թէ՝ այդպիսի նկարագրով զարբնուած երիտասարդութիւն մը մեծ երաշխիք մըն է ազգային գոյութեան պահպանման համար:

Շատեր կը բաղձան ուժեղ ըլլալ, և այս շատ բնական բաղձանք մ'է, մանաւանդ նորահաս սերունդներուն համար վասնզի ոյժն ու կենսունակութիւնը խիստ կարեւոր են կեանքիք պայառին մէջ:

Ոյժի չգոյութիւնը կամ տկարութիւնը երեմն կ'ոչնչացնէ: ամբողջովին իմացականութիւնն ու կամքը: Ուրիմն, մարմնակրթանքը իմր առողջապահական պէտք, պարտինք անմիուն յամառութեամբ մը մեր վարժարաններէն ներս որդեգրել:

Լաւ ըմբռնուած դաստիարակութիւն մը պէտք չէ ոչ մարմինը և ոչ ա'լ միտքը անխնամ ձգէ, որովհետեւ այս երկու տարրերը մարդուն մէջ անբաժանելի կերպով միացած են: Պէտք չէ մարմինը մտքին ու միտքը մարմինին զոհել այլ՝ անհրաժեշտ է այս երկուքին միջեւ կարելի եղած ներգաշնակութիւնը պահել:

Զանանք ուրիմն կարելին ընել որ՝ մեր վարժարաններու ումէն ներս թափանցէ: մարմնակրթութիւնը կամ ֆիզիքական դաստիարակութիւնը, որը ընկերացած դործնական առողջարանութեան հրահանգներուն, մեծապէս պիտի սատարէ ցեղին ազնուացման:

Նիւ-օրը

ՍԻՄՈՆ ԵՍԱԿՈՆԵԱՆ



Գիտական նօրեր

ԴՆԴԵՐԱՅԻՆ ՅՈԳՆՈՒԹԻՒՆ

Յոգնութիւնը գլուխերային դրութեան (système museulaire)

յասուկ զինակ մըն է:  
Յոգնութեան մասին դաղափար մը  
կազմի լու համար,  
պէտք է գնդերներուն  
կազմը զինաւու

Դնդերները երկու<sup>ա</sup>  
տեսակ են, կարմիր և  
ողորկ Ասմոք կազմը-  
ուած են նեարդներէ  
(fibres) որոնք

կարմիրներուն մէջ և սնթմ. իսկ ողորկներուն մէջ  
հազիւ 0.2 միլ.մեթր երկայն են:

Կարմիր դնդերներու (muscles rouges) նեարդ-  
ները՝ բաղկացած են երկնցած միակ բջջէ մը, որ  
բազմաթիւ կորիզներ ունի (noyaux) և որուն ա-  
րարչանիթը (protoplasmé) գծաւորուած է զուգա-  
հուական և հորիզոնական զինդերով: Այս նեարդները  
կամքին ազդեցութեան տակ պրկուելու յատկու-  
թիւնը ունին. բայց բացառութիւն մը կայ, որն է  
սիրու, որ կարմիր դնդերներէ կազմուած է բայց  
որ կամքին ազդեցութեան տակ չէ:

Ողորկ դնդերներու (muscles lisses) նեարդները՝  
բաղկացած են, միակ երկնցած բջջէ մը, որ սակայն  
մէկ կորիզ ունի Ասոնց արարչանիթը միւսին պէս  
գծաւորուած չէ և անձիւ ու թափանցիկ է: Ասմոք  
կամքին ազդեցութենէն ազատ են, ստամոքսը ազիք-  
ները են, այս մկաններէն կազմուած են, որոնք  
առանց մեր գիտակցութեանը կը գործեն: Նաև  
դանդաղ կերպով կը պրկուին, փոխանակ կարմիրնե-  
րուն պէս, ուժով և յանկարծական ըլլալու

Դնդերներու գլխաւոր յատկութիւնները երեք  
հատ են, առանձգականութիւն (elasticité), կծկակա-  
նութիւն (contractilité) և ելեքտրաշարժական կարո-  
ղութիւն (pouvoir électro-moteur):

Ասմոք գիտնալով, տեսնենք թէ ինչ պարագա-  
ներու տակ յոգնութիւն յառաջ կուգայ:

Դնդերը՝ մարմարյն բոլոր միւս մասերուն պէս,  
իրեն պէտք եղած սնունդը արիւնէն կը ստանայ և  
միւսներուն պէս անպէտ մարմինները արիւնին կու-  
տայ:

Դնդերներուն մէջ յարատեւորէն, անպէտ մար-  
միններ կը կազմուին, որոնց ամենէն գլխաւորները  
ած լացիութեանը մէջ այս թթունները, ալֆա-  
լին արեան կողմէ կը չեղոքացուին և կը փոխադ-  
րուին Ասոնց քանակութիւնը համեմատական է, դըն-  
դերային աշխատութեան հետո Արքան որ շատ ըլլայ  
դնդերային աշխատութիւնը, թթուններու քանակու-  
թիւնն ալ այնքան շատ է ըլլայ, եւ երբ դնդերին մէջ  
մեծ քանակութեամբ կը գտնուին, այն ատեն արիւ-  
նը չի կրնար կարճ ժամանակամիջոցի մը մէջ զա-  
նոնք փոխաշրեւ, այսպէսով կ'ազդեն դնդերա-  
յին նեարդներուն վրայ, անոնց արարչահիթը



թանձրացնելով (coaguler), որոնք իրենց յատ-  
կանական յատկութիւնները եղող կծկականութիւնը  
և առանձականութիւնները մասամբ կը կորսնցնեն:

Սակայն մենք կրնանք արուեստական միջոցնե-  
րով յոգնութիւնները մասամբ կամ ամբողջութեամբ  
անհետացնեն:

Այս միջոցներէն ամէնէն գործածականը տա-  
սացն է, որ արեան շրջանը կը փութացնէ, հեռա-  
ցնելով այօսութիւնները:

Գիտական աշխարհին մէջ, փորձառութեամբ  
նոյն արդիւնքը կը ստանան, երբ յոգնած զնդերին  
արաւեստական շինուկ (\*) սերում (artificiel) ներմու-  
ծին:

Այս կ'ըզով է որ կը բացատրուի, գիտակներու,  
քարացած մարմիններուն պարագան:

Մահուընէ յետոյ դնդերները շրւտով իրենց ա-  
ռածականութիւնները և կծկականութիւնները կը կոր-  
սնցնեն և կը կարծրանան:

Ասիկա ած լացիութեամբ, ազդեցութեամբ, տցո-  
սինի թանձրացումովը կը բացատրուի Արեան շր-  
ջանին զադարումէն յետոյ, այս թթունն միանին մէջ  
կը մնայ և զանոնք կը թանձրացնէ առանց հաշ-  
ուելու թէ, անոր արարագութիւննը զեռ եւս կը շա-  
րաւելուուի, որովհետեւ բջիջը գեռ քանի մը ժամ  
եւս իր իհնառնակութիւնը (vitalité) կը պահէ, հա-  
կառակ որ սիրու գործելէ դաշրանք է:

ՕՇԽԱ Ա. ՔԻՒԶԻՒՔԵԱՆ

(\*) Այս շինուկը բաղկացած է 7 առ 100 համե-  
մատութեամբ աղի շուրէ:

Խմբագրութիւնս իր ցաւակցութիւնը կը բերէ  
Միուրեանս անդամ և ժառան լուսանկարիչ Պ.  
Հայի Կուկասեանի, իր հօրը Պ. Անտոն Լուկա-  
սեանի մահուան առքի:

ՍՏԱՑԱՆՔ

Ճանդէս ամսօրեայ բանափրական ճանդէսի  
1921 Մարտին մինչև 922 Մարտ թիւերը, մարտը  
տպագրութիւն: բաժնեգին 30 ֆրանք տարեկան: Հասցէն  
«Handes Amsorya» Vienne (Autrichie), VII 2 Mech-  
itharistengasse 4.

Թագմանկալ բանափրական-գիտական ճանդէսի  
Ապրիլ թիւը, գեղատիփ: Բաժնեգին 25 ֆր.: Հասցէ.  
«Pazmavels St. Lazar, Venise (Italie)»

Գարբանն թժշկ. Դեղագծ և Ատամարաթական  
Միուրեանց օրիան թժշկ. առողջապահական ճանդէսը  
նոյն և շահեկան բովանդակութեամբ:— Կը զանուի  
ցրուիններուն րով հատը 12 ¼ դր. հասցէ 103—113  
Grand Rue de Pétra.

Հայ բուժմակ. թժշկա, առողջապահական ամսա-  
թերթ նոյն բանափրակութեամբ: Գին 10 դր. հատը:  
Հասցէ, Գում Գարբ. Մօլլաթաշ թիւ 17

«ՊԱՏՏՐԱՎՈՍ» կիսամսեայ օրիան Հ. Մ. Ը. Մ. ի  
Յնիսականի Երջանին, բաժնեգին 100 դր. հատը 5  
դր.: Հասցէ. «Badrasd» Greek P. O. 54 Smyrne

## ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՈՒԵԼՈՒ Է ԱՅԼԵՔԻՔ ՓՈՐՁԵՐՈՒ ԵՒ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒ

Դաշտային խաղերու եղանակին սեմյն վրայ, մեր նոր և հին Արլեքներուն ջանքերը արդիւնաւորելու և անոնց գիտական ուղղութիւն մը տալու համար համառատ կերպով հոս գրի առնել կ'ուզեմ կարդ մը խիստ կենսական հրահանգներ և թելազրութիւններու:

### ՖԻԶԻՔԱՆ ԿԱԶՄԸ

Ոյժը, ինչպէս աշխարհիկ իրադարձութիւններու մէջ ալ յածախ ամլութեան կը դատապարտուի եթէ զայն զարդացնելու, դասաւորելու ջանքեր չըլլան։ Կովումարտիկ մը մէկ քանի գիտական մարզանքներէ և պատրաստութիւններէ վերջ իրմէ չատ աւելի, զօրաւորի մը կրնայ յաղթել։ Առէք գունդ նետիր. փորձ նետող մը, իրմէ գօրաւոր սակայն անփորձ անձէ մը չատ աւելի կը նետէ։

Հետեւաբար յաջողելու համար պէտք է մարդուիլ, մանաւանդ գիտական հիմներու վրայ, նայն ատեն մարմինը պահելով լաւագոյն դրութեան մը մէջ։

Առօրեայ առաւտեան պատ կամ գաղջ լոգանքը, օրական 8-9 ժամ կանոնաւոր քունը, խնամեալ սնունդը, ստամոքսի առողջութիւնը և աղիքներու կանոնաւորութիւնը, կենսական պահանջք մըն են ոչ միայն որ և է մարզիկի այլ նաեւ հասարակ մարդոց համար։

Ասկէ զատ մարմնամարզիկ մը գարնանային օդերու սպասելու տեղ, ձմեռն իսկ իր տան մէջ շնչառութեան, տեղւոյն վրայ վազելու և չուան ցատկելու, շուետականի կարդ մը մարզանքներ պէտք է կատարէ։ Աշխարհիս մէջ Արլեքները այսպէս կը պատաստուին։

Մրցումէ կամ զօրաւոր ճիգ մը պահանջող որ և է փորձէ՝ օր մը առաջ մարմինը օճառով և գաղջ ջուրով պէտք է լուալ և յետոյ ալիօնով լաւ մասած մը ընելու է։ Այդ ճիգէն անմիջապէս առաջ և վերջը նմանապէս մասածը կարեւոր է։ Մասածի միջոցին չիղերը պէտք չէ պրկել։

### ՍՆՈՒՆԴ

Ամերիկացի մարզանքի աշխարհածանօթ ուսուցիչ Մըռֆի, որ Ամերիկացի նշանաւոր

արլեքներէն շատերուն մարզիչը ու 1908 և 1912ի Միջաղգ. Բնդհ. Աղիմպիական մրցութերուն մասնակցակ մրցորդներուն վերին մարզիչը եղած է։ Իր 25 տարուան փորձառութեան վրայ հիմնուելով, մարզիկներու անոնց գին համար հետեւեալ հաշացուցակը կուտայ, որը մերիններուն լուրջ ուշադրութեանը կը յանձնեմ։

Նախանած. — 1—2 հաւկիթ, կարմրած կամ հասարակ հաց, կաթ կամ թեթեւ թէյ։

Ցուելիին. — Ապուր, հաւու, ոչխարի կամ եղան կարմրած միս, խոչած գետնախնձոր, եղանակին բանջարեղններ, ստուղ, թեթեւ անուշեղններ, կաթ կամ թեթեւ թէյ։

Երեկոյեան. — մէկ տեսակ պաղ միս, գետնախնձոր մը, կարմրած կամ հասարակ բանջարեղններէ վերջ կրնէ չատ աւելի, զօրաւորի մը կրնայ յաղթել։ Առէք գունդ նետիր. փորձ նետող մը, իրմէ գօրաւոր սակայն անփորձ անձէ մը չատ աւելի կը նետէ։

ԾԱՆՈԹ. — Հեռաւորութիւն վաղողները կամ պէտք չէ խմեն։ Ճաշի ատեն քիչ ջուր խմեցէք, ստամոքսնիդ կը խանգարուի։ Աղիքնիդ մաքրելու համար հասուն սալոր կերէք. ակռաններնուդ խնամք տարէք։

### ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Մրցման օրը կամ անկէ մէկ քանի օր առաջ ջայնուութենէ պէտք է զգուշանալ։ Մրցման մասին երբէք մի խորհիք, ուրիշներու ալ արդիկեցէք այդ մասին ձեզի հարող կարդալ, ծիծաղաշտրժ, ուրախ գրութիւններ կարդացէք, պատմութիւններ ըրէք և ունկնդրեցէք, Զեղ կը վասահեցնեմ թէ փորձի ատեն կարելի չէ նեցրօրեն կոահիել թէ այսինչ մրցորդը մրցման մէջ ինչ ատիճան յաջողութիւն մը պիտի կարենայ ձեռք բերել։ Յաջողութեան գլխաւորագոյն ազգակը մրցորդին նոյն օրուան լաւագոյն զդային դրութեան մը մէջ գտնուիլին է։

Օրինակի համար 5 վայրկեանէն մղոն վազող մը, նոյն հեռաւորութիւնը կրնայ կարել 4'41'1'էն եթէ նոյն օրը պահանջուած ջղային դրութիւնը ունենայ եւ մանաւանդ համոզուած ըլլայ թէ ինչը ամեն պարագայի տակ լաւագոյն արդիւնք մը ձեռք բերելու կարող է, այսինքն մրցման ատեն պէտք չէ գուանայ իր փորձերու չափանիշովը, այլ երակներուն խորերէն պէտք է զգայ և համոզուած ըլլայ թէ մարդ միշտ

աւելին կրնայ ընել կամքով և քաջալերուելով  
և այդ կամքը և քաջալերութիւնը մրցման սրբ  
ներկայ կը գտնուին . . . :

Մրցումէն 3 ժամ առաջ պէտք է թեթև  
ճաշել։ Աղիքները կատարելապէս մաքրուած  
պէտք է ըլլան, մարզիկը գիշերը հաճողիստ  
քնացած ըլլալու է։

Մրցման պահուն մարզիկները պէտք է  
տանիսն։ Մրցորդի մը համար տանիալը խիստ  
կինուական է։ Տանիալը, մարզիկի մը մրցումի  
մասնակցելէն առաջ կարդ մը փորձերով արեան



Խնչպէս պէտք է ոյժ առած բարձ. ցատկել

շրջանը կանոնաւորել և մասնային դրութիւնը  
շարժման և պատրաստ վիճակի մը մէջ գնել  
ըսել է։ Օրինակի համար վազողներ վազքի  
մրցումէն առնուազն մէկ ժամ առաջ դաշտ  
պէտք է ելան և իրենց մասնակցելիք հեռաւու-  
րութեան կէսին չտփ և 3/4 արագութեամբ  
վազքի նախափորձ մը պէտք է կատարեն։  
Անկէ վերջ առանձնանալով մասած մը կընեն  
և ստքերը հողէն բարձրացնելով կը հանգչին։  
Բուն մրցման սկսելէն 10 վայրկեան առաջ նորէն  
մասած մը պէտք է ընել մարմնոյն չորս կողմը և  
վերջանալուն մարմինը լաւ մը ծածկած դաշտ  
պէտք է ելել և ծածկուած մնալ մինչեւ իր մրցման  
պահը։ Մարզիկներ իրենց մարմինը ցուցադրե-  
լու փառասիրութեան համար մասնակտին պա-  
զեցնելու, հետեւաբար անոնց ուժը ջլատելու

յուր ունակութենէն անպայման պէտք է հրա-  
ժարին։ Արլեբսն պէտք է գիտնան թէ նրացիւր  
անակնկալ դէպքեր ին և ամէն արլեբ դաշտի  
մէջ հրաշագործ մը կընայ ըլլալ, եթէ միայն իր  
մասնակտիր լուագոյն դրութեամբ և իմաստուն  
կերպով հակակշուի մը տակ պահէ։

Դալով ցատկելու, նետելու մրցումներուն  
մասնակցողներուն, անոնց ալ մրցումէն մէկ  
քանի վայրկեան առաջ իրենց խաղը երկու,  
երեք անգամ պէտք է փորձեն։ 100, 200 մէթր  
վազողը լաւ կ'ընէ, եթէ 2—3 ճամրայ ելլել  
փորձեր կատարէ մրցումէն 1 ժամ առաջ։

#### ԱՐՍԳԱՎԱԶՈՒԹԻՒՆ

100, 200, 400 ՄԷԹՐ


100, 200, 400 ի նախնական փորձերը մի-  
ասնաբար կ'ըլլան։ Ալիքքները Ա. շրջան 3—4,  
կամ աւելի գասեր պէտք է յատկացնել մի-  
այն ճամրայ ելլելը լաւ մը սորվելու համար։  
Երբէք ամբողջ հեռաւորութիւնը պէտք չէ  
վազել։ 400 մէթրին մէջ լաւ ճամրայ ելլելը  
կարեւ որ է, հակառակ որ մերինները անոր  
կարեւորութիւնը կը ժիանն, անշուշտ անդի-  
տակցարար, որովհետեւ յաճախ մրցորդներ  
մէկ կուրծքի հեռաւորութեամբ կը պարտուին  
սակայն պիտի շահէին եթէ լաւ ճամրայ ելլե-  
լով սկիզբէն 1—2 քայլ շահած ըլլային։  
Դասաւանդութեան Բ. շրջանին 100, 200 և  
400 լ իրարժէ կը բաժնուին։

100 մէթրի համար մէկ քանի դաս մինչեւ  
50 մէթր արագավազութեան և յետոյ աստի-  
ճանաբար կը բարձրանայ մինչեւ 70 մեթրի։  
Տղաքը 100 մէթր պէտք է վազեն եղանակին  
մէջ առ առաւելն 3 անգամ միայն, այն առ  
անոնց կարողութեան վերի վերոյ աեղեկանա-  
լու համար։ 100 մէթրը երբէք լիման մի վա-  
զէք, սպառիչ է, կը կորսնցնէք։

200 և 400 մէթր վազքերը թէ արագու-  
թիւն և թէ տոկունութիւն կ'ուղեն, մասնա-  
ւանդ 400 ին մէջ, հետեւաբար 200 ին Բ. շրջ-  
անն է 300 և 400 ին 600 մէթր վազք, մի-  
ջին արագութեամբ։ 4—5 դասերէ վերջ, Գ.  
շրջանի փորձերուն պէտք է սկսիլ 200 մէթր  
առ առաւելն 180 մէթր, իսկ 400 լ 300 մէթրը  
վազցնելով։ Երբէք ամբողջ հեռաւորութիւնը  
մի վազէք, միայն բացառաբար ամբողջ եղա-  
նակի ընթացքին 2—3 անգամ կրնաք վազել  
անոնց մօտաւոր կարողութեան աեղեկանալու  
համար։ Ասոր հոգերանութիւնը ուա է, կատար-  
եալ արագութեամբ 300 մէթր վազողը, մըրց-  
ման օրը նոյն արագութեամբ 400 լ կրնայ

լմեցնել, արուած ըլլալով նոյն օրուան մէջ իր ջղային գրութեան լաւազոյն վիճակը և հանգիստեաներու քաջալերութիւնները։ Նոյնն է 800, 1500, 3000 և յն վազքերու համար։ Օրինակ՝ 1500 ին համար աշխատեցէք որ լաւ 1200-1300 վազով մը ըլլաք, կատարեալ արագութեամբ, այսպէս որ 1300 ի վերջաւորութեան ինքզինքիդ բաւական յոդնած զգաք, Զեկ կը վասահացնեմ թէ մրցման օրը նոյն իսկ 1600 ը կրնաք լմեցնել առաւելուզոյն արագութեամբ, վերը յիշած պատճառներով։

սինքն 800 ի համար 600, 1500 ի համար 1200 1300 և յաջորդաբար։ Այս հեռաւորութիւնները պէտք է ջանալ բաւական արագ կարելու։ Եթե բէք ամբողջ հեռաւորութիւնը մի փորձէք, անօդուու է։ (Տես 100, 200, 400 ի փորձին արուած զիսոզութիւնները) Ականակ վազողի մը և մասնագէտի մը փորձերու եղանակը նոյնն է, թեթեւ փորձերու թիւը իրարժէ պէտք է տար ընթացքին։ Ենթադրենք որ Գրիգոր՝ 1500 մէթր կարող վազով մըն է և մեցանիցի մը տէք է։ Ամբողջ ձմեռ վազելու



Վազով ական է կեցած բարձրութիւն ցատկել

#### 800, 1500 եւ աւելի ՎԱԶՔԵՐ

ՊԱՏՐԱՍՈՒԹԻՒՆ ԵՒ ՄՐՑՈՒՄ

Հեռաւորութեան նախնական փորձերը կ'ոկոյն արուած բռն հեռաւորութենէն աւելի վազքի փորձերով։ այսինքն՝ 800 մէթրի համար 1200, 1500 ի համար 2000 և յաջորդաբար։ Ասոր պատճառը աս է, հեռաւորութիւն վազով մը նախ տոկունութեան պէտք ունի և այդ կարելի է ձեռք բերել իր մասնագիտութիւնէն աւելի վազելով։ 5-6 դաս վերջ, երբ փորձողները առանց գժուարութիւն զգալու որացւած հեռաւորութիւնները կը կարեն միջին արագութեամբ, գասախօսութեան (փորձի) թ., չըշանը կ'ոկոյն, 800, 1500 և աւելի վազողները ոչ միայն տոկունութեան այլ արագութեան ալ պէտք ունին, հետեւաբար տոկունութեան փորձերէն ամիշապէս վերջ կ'ոկոյն արագութեան փորձերը։ Այս անվագամ հեռաւորութիւնները կը կրծտառին այ-

փորձ չէ կատարած և գտրնանային մրցութեարա մասնակցելու համար գարնան ոկիզմները երբ փորձի կ'ոկոյն, պէտք չէ անմիջապէս արագութեան փորձերու ոկոյն։ Նախ իր պատճական նախորդ արուածն տոկունութեան ախրանալու, թոքը և մարմնոյն մասնները լաւ մը պատրաստելու է և բաւական վերջ միայն, նույն վերը լսածիս նման իր մասնագիտութիւնէն նուազ հեռաւորութիւն մը վազելով արագութեան տիրանալու է։ Այս ահեսակ զիսոզ և առողջապահական օբէնքներուն հնագոնդելով է որ մարզիկներ կրնան ազէտ աթլէթներու յատուկ եղող սրախ կամ տարրեր հիւանդառթիւններէն զերծ մնալ։

Մեր նպատակը յաջողութիւնը պէտք չէ ըլլաք միայն, այլ մեր բարոր գրաւթեան առողջութեան հոգածու պէտք է զանուինք և չտ-

փաղանցութիւններէ անօգուտ և յաճախ վեասակար ճիզերէ պէտք է զգուչանանք:

Ասոնք կ'ըսեմ ժօտառորադէս իս 20 տարուած և ուրիշներու փարձառութիւններուն վրայ հիմնած:

Շատեր չեն գիտեր թէ՝ օրինակի համար, հեռաւորութեան մրցումը ի՞նչ արագութեամբ պէտք է կոյի և ի՞նչ արագութեամբ վերջացնել: Ասոնց կարելի է մէկ հաւաքակ օրէնք մը սահմանել սապէս: Չեր վաղքը 4 հաւաքար մասերու բաժնեցէք. Ա., մասը բաւական արագ, Բ. մասը քիչ մը կամաց (Գ. ին ոյժ հաւաքար հու համար) Գ. մասը Ա., մասէն աւելի արագ, իսկ Դ. մասին ձեր խոշոր արագութիւնը և ճիզը երեւան բերէք:

Փարձեցէք և կը յաջողիք, անշուշտ քիչ մըն ալ ուղեղ զործածելով:

Վ. Ս. ՓԱՓԱՋԵԱՆ

## ՄԱՐԶԱՇԽԱՐՀ

### Պ Օ Ք Ս

(Փետուր ձանըուրին)

Ապրիլ 11 ին մրցում մը տեղի պիտի ունեայ քրանոացի էն փայլուն կամփամարտիկներէն Քոփիքի, և անդիմացի կամփամարտիկ Պէն Քալիքօի միջեւ. Քոփիքի հին խազացող մըն է որ փայլած է պատերազմէն վերջ ան վերջին երկու տարուան մէջ երբեք չէ պարաւած և րոլոր մրցութերը շահած է Նօֆ Առորով՝ ան ունի զօրաւոր զարնուածք. ճարսիկութիւն և հմուտ է պօքսի արուեստին: Խոկ Պէն Քալիքօի հարուածները այնքան զօրաւոր չեն սակայն ան աշխարհի էն սիանդիքիկ պօքսէօսներէն կը համարուի: Այս մրցման մասին օտար կը պամարտիկներ սա կարծիքը կը յայնեն - եթէ մինչեւ 8 րդ ռատոնին Քոփիքի չի կարենայ դայն Նօք Առութ ընել անգլիացին կհասավ յազմական պիտի ելլէ:

Պէն Քալիքօի մարդիչը այնքան վստահ է որ 100 սոկի զրաւի բռնուած է Քոփիքի մարզիչին հետ:

Հաւանարար Քոփիքի այս մրցումէն վերջ եւրոպացի շամբիսնութեան համար մրցի սկենդիզացի Արթիւու վինձիրի հետ և յետոյ մեկնի ամերիկայ:

\* \* Հարաւային ամերիկայի կոմքամարտիկ Լուի Ֆալբրու Նիւ Եօրքի մէջ իր երկրորդ մրցումը շահեցաւ սախզելով ձոք Մաքրանը որ 6 րդ ռատոնին սինկը ձգէ: Ֆալբրու Նիւ Եօրք եկած է Տէմզիին հետ մրցելու համար ան կը կշռէ 100 քիլո և 1,85 հասակ ունի:

\* \* Տէմզիի որ 11 Ապրիլին Արքիթանիա շագենու ով Եւրոպա պիտի ճամբորգէ: «Ֆիլատէլի վիրաբեր» խմբագիրներէն մէկուն իրէն ի պատի արաւած թէյտուզանի մը մէջ ըստ որ իր ճամբորգութիւնը լոկ պայտ մըն էր, այսու հանդերձ շարուհակեց Քուըն իր Մէնէճըուը, անկարեիի բան մ. չէ որ ձէք մրցի Գատորանթիւի և կամ Պէրէթի հետ, եթէ կազմակերպիչները կարողանան մրցումը այս տեսակ կազմակերպիչները կ'երեւան այս ամպար կազմակերպիչները, Յուլիսի վերջերը, ձէք պիտի մրցի Հանրի Կուէպուի հետ եթէ այս վերջինը քաջութիւնը ունենայ:

Մայիս 1ին Ամերիկայի մէջ մրցումը տեղի պիտի ունենայ Հառուի Կուէպուի և Միք Կիպնոսի միջեւ: Ինչպէս յայտնի է Հառուի Կուէպուի պիտի մրցի որ վերջերս Թօմ Կիպընը յաղթեց: Եւ բնարութիւն Գատորանթիւի հակառակորդ աշխարհի կէս ծանր ծանրութեան շամբիսնութեան:

\* \* Տէմզիի ճամբորգութեան միջոցին ըստ որ միայն ցայցերով չպիտի գոհանայ ան մասզրած է Վէլսի Պէրէթի կոմքամարսթիւի հետ մրցիլ: Թիթեւ ծանրութեան աշխարհի շամբիսն Պէնսի Լէօնառ մասզրութիւն ունի Եւրոպա գալ, նոյն իսկ կ'ըսուի որ ան մրցում մը պիտի ընէ կունի Միխի հետ: Կարծես թէ առաջուց խոսածի պէս բոլոր շամբիսները միասին եւրոպա կուգան, Թիւզընէ վերջ Տէմզիի և հիմա ալ Լէօնառտիւ:

\* \* Մայիսի Գատորանթիւ Անգլիա պիտի մեկնի սինէճայի ընկերութեան մը հետ պայմանագրուած է և մատերու պիտի սկսի պիտի կոմքամարսթեան:

### Լ Ո Ղ Ա Լ

Նիւ Եօրքէն եկած հեռազիր մը կը հաղորդէ թէ երիտասարդ լուզորդ մը ձօն Վէսմիւլլու 17 տարեկան, աշխարհի 500 եարասի ուշքուր կոտրած է կարելով 5' 56 ս/տէն նախկինը որ նօսման Ռոսի կը պատկանէր 5' 58<sup>4/5</sup> էր 1919էն ի վեր, չմոռնանք ըսելու հանու ձօն կոտրած է նաև 200 եարասի ուշքուր 2' 2<sup>2/3</sup> ս/տէն, 250 եարասինը 2' 41էն, 300 եարասինը 3' 18<sup>2/3</sup> ս/տ (նախկինը 3' 24<sup>2/3</sup>) և 300 մէթրինը 3' 35'էն կոտրելով (նախկինը 3' 45<sup>1/3</sup>):

Հաւանական է որ ան պիտի աշխատի կոտրել այնքան փափարուած 100 մէթրի ուշքուր որ կը պատկանի Տրք Քահանամօքիւր:

ԻԶՄԻՐԻ ՀԱՅ ՊՈՅ ՍԿԱՈՒՏՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ  
ՄԻԱՅՆԱՌԸ Հ. Մ. Բ. Մ. Ի ՀԵՏ

—∞∞—

Հ. Մ. Բ. Մ. Ի լիազօր պատուիրակ Պ.  
Թաղէսու Մեծատուրեան Իզմիր հասած և պէտք  
եղած բանակցութիւնները կատարած է տեղ-  
ւոյն Հայ Պօյ Սկառատաներու Միութեան հետ  
Պոլիս-Իզմիր սկառատական շարժումի միացումը  
իրագործելու համար։

Արդէն ո և է հիմնական տարակարծութիւն չը  
կար այս երկու քոյր միութիւններու մէջ։ Մեր  
նպատակը եղած է Հ. Մ. Բ. Մ. Բնդհանուր  
անունի տակ միացնել բոլոր Հայ սկառատական  
և մարզական շարժումները և այսպէսով ստաջ  
բերել օգտակար կազմակերպութիւն մը։

Իզմիր՝ սկիզբէն ըլլալով այս շարժումներ-  
ուն լաւագոյն կեդրոններէն մին, ինք եւս  
ունէր մեր մտանոգութիւնները և պէտք կը  
տեսնէր համագործակցութեան մը։ Այս անդամ,  
այս գեղեցիկ մտադրութիւնը իրագործուած է  
Յունվար 9ին որով՝ Իզմիր կը գաւանայ Հ. Մ.  
Բ. Մ. Ի Յոնիական շրջանի կեդրոն։

Կեդրոնի վարչութիւնս այս գեղեցիկ առթիւ  
կը չնորհաւորէ Իզմիրի Հայ Պօյ Սկառատաներու  
Միութեան վարչութիւնը և սկառատաները։

### ԲԱՆԱՁԵՒ

ԻԶՄԻՐԻ ՀԱՅ ՊՈՅ ՍԿԱՅՈՒՏՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ  
Հ. Մ. Բ. Մ. Ի ՀԵՏ ՄԻԱՅՆԱՌԸ

Զինադադարի կնճամէն անմիջապէս վերջ,  
Պատոյ և Իզմիրի մէջ կազմուած ու գործող  
սկառատական երկու կազմակերպութիւնները, Հ.  
Մ. Բ. Մ. Ի Իզմիրի Հայ Պօյ-Սկառատաներու  
Միութիւնը, որոնք խաւառի և նախատական հայն  
ցայծ յարաբերութեանց դժուարութեան պատ-  
ճառաւ կատարեալ եւ ամբողջական համազօր-  
ծակցութենէ զարկ՝ օգտաւելով Հ. Մ. Բ. Մ. Ի  
լիազօր պատուիրակ Պ. Թայէսու Մեծատուր-  
եանի Իզմիր ներկայութենէն, ի ներկայութեան  
Իզմիրի Հայ Պօյ-Սկառատաներու Միութեան նեղը.  
Վարչութեան պատուիրամիներուն և սկառատական  
խթանականներուն, կուգանք պաշաօնապէս յայ-  
տարարել։

ԻԶՄԻՐԻ ՀԱՅ ՊՕՅ-ՍԿԱՅՈՒՏՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԻՒՆԸ

Հ. Մ. Բ. Մ. Ի ԻԶՄԻՐԻ ՇՐՋԱՆ

Առ այս բանաձեւելով այս գիրք, ստորա-  
գրուած է Իզմիր Պ Յունիար 1922

Հ. Պ. Ա. Մ. Ի Հ. Մ. Բ. Մ. Ի Ի Ի  
թիւն առեւ և լիազօր կեդր, լիազօր պատուիրակ  
Վարչութեան թ. ՍԵՄԱՏՈՒՐԵԱՆ  
Մ ԵԱՆԸԳԵԱՆ

### ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Հ. ԻԻՍ 3 ՅՈՒՆՈՒՍ 1922

Ա. Կարդացուեցան մասնամիւղերէ և գանձան-  
ներէ եկած նամակներ։

Բ. Խորհրդակցութիւն տեղի ունեցաւ Ա. Սկառա-  
տան պաշտօնական հագուստով նուիրահաւարում-

ներու եւն մասնակցելու խնդիրի մասին որոշուեցաւ զրել  
բոլոր մասնամիւղերուն որ սկառատութեան սկզբունք-  
ները եւ ոգին նկատի առնելին միշտ այս տեսակ պա-  
րագաներու մէջ։ Բ. Բերա Շիշիի մասնամիւղին համար  
մարզարան շէնքի մը շինութեան խնդիրը. Գ. Հայաս-  
տանի սկառատաներու զրկուելիք գոյրերու խնդիրն եւ  
առաքումի միջոցները, Գ. Պէյէրակէյի Արմենաստանոց  
Որբանոցը ուշադրութեան առնելու եւ կազմակերպելու  
մասին, Ե. Մարզական-Սկառատական ցերեկոյթ մը  
սարքերու առաջարկը, Զ. Մարզական յանձնախումբին կազմութիւնը։

Գ. Վաւերացուեցան կարգ մը մասնամիւղերու  
նորընտիր Վարչութեանց կազմը (Ծ. Խ. մօտաւոր թիւնի  
մը պիտի սկսինք տալ մասնամիւղերու Վարչութեանց  
կազմը):

Հ. ԻԻՍ 10 ՅՈՒՆՎՈՒՐ 1922

Ա. Խորհրդակցութիւն տեղի ունեցաւ Ա. Միջազ-  
գային սկառատական ժողովի երրորդ հայ անդամի մըն  
ալ ընտրութիւնը եւ միաձայնութեամբ ընտրուեցաւ Պ.  
Արամ Նիկողոսսեան, Բ. Բերա-Շիշիի մարզարան շէնքի  
խնդիրը, Գ. Տարեգիտոց առթիւ բոլոր մաս-  
նամիւղերու շնորհաւորական ցըշաբերական մը զրկել  
միեւնոյն ատեն յիշեցնելով մեր 75 թիւ ցըշաբերակա-  
նին պատասխանը։

Բ. Կարդացուեցան Մասնամիւղերէն եւ յանձնա-  
խումբերէ եկած զրութիւններ եւ պատշաճ որոշում-  
ները տրուեցան։

Գ. Նկատի առնուեցաւ համարակարութեան մէկ  
առաջարկը մասնամիւղերու հաշուետմարփ մեւի մա-  
սին եւ որոշուեցաւ հրահանգել այդ մեւը բոլոր մաս-  
նամիւղերու։

Հ. ԻԻՍ 17 ՅՈՒՆՎՈՒՐ

Ա. Հաճոյըրպ կարդացուեցաւ Իզմիրէն, Կեդր. Վար-  
չութեան լիազօրին՝ Պ. Թ. Մեծատուրեանին նամակը  
որով կ'իմացնէր Պոլիս-Իզմիր Միացման խնդիրն կար-  
գագրուած ըլլալը, այս մասին երկու կողմէ ստորա-  
գրուած միացման համաձայնագիրն ալ ներփակ զրկած  
էր։ Փողով շատ զո՞ն մասց այս կարգագրութիւնն  
եւ որոշեց շնորհաւորական նամակ մը զրկել Իզմիրը  
Հայ Պօյ Սկառատաներու Միութեան կեդրունին։

Բ. Կրիին նկատի առնուեցաւ, Ակիւտարի Հայ  
Մարմանարզարանի միացման խնդիրը։

Գ. Կարդացուեցան զանազան նամակներ։

Հ. ԻԻՍ 24 ՅՈՒՆՎՈՒՐ

Ա. Խորհրդակցութիւն կատարուեցաւ Ա. Գուլէիիի  
կեդրոնական որբանոցը վերակազմելու մասին, որոշ-  
ուեցաւ զրել յանձնախումբերու որ իբենց ծրագիրը  
պարզեն այն որբանոցը կազմակերպելու խնդիրն շուրջ<sup>է</sup>  
Բ. Պոլքէշի նորակազմ մասնամիւղի առժամեայ խոր-  
ութիւնի խնդիրն վրայ, Գ. Բերայի որբանոցին խմբա-  
կան այցելութիւն մը տալով, հետարքրուելու տեղին  
սկառատաներու վիճակով։

Բ. Վաւերացուեցաւ Կեդր. Մարզական Յանձնա-  
խումբի նոր կազմը։

Գ. Կարգացուեցան կարգ մը նամակներ։

Հ. ԻԻՍ 31 ՈՒՆՎՈՒՐ

Ա. Ճողովը լսեց Իզմիրէն նոր հասած պատուիրակ՝  
Պ. Թ. Մեծատուրեանի տեղեկատուութիւնը Պոլիս-Իզ-  
միր միացման խնդիր մասին եւ խիստ զո՞ն մասց  
Իզմիրի կեդրոնին կողմէ ցոյց տրուած ընդունելու-  
թեան եւ զիւրութեան համար, մասնաւորակէս իրենց  
համերաշխանէր ողին գնահատուեցաւ այս առթիւ  
Որոշուեցաւ Իզմիրը Յոնիական Շրջանի Կեդրոն ընել։

# 2000 ՄԼՈՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՆԵՐՔԵՒ

Հեղինակ՝ EMILIO SALGARI

Խալ. Թրգմ. Հ. ՑԱՊՐԱՆ ԽՈՍՊԵՅՉԻՆԱՅԱ

## Ը. ՀԱԿԱՅ ՊՈԼԻՊՈՐԾ ՄԸ

Դրութիւնը յուսահատական էր թեռին յանկարծական տեղաշարժումն էիս մը դարձած չողեմակայիր, երկու խարակներուն մէջ մզուած, ջուրի ահապին զանգուածէն կատաղաբար ձեծուած, կը տատանէք երկայնքին, կ'ելլէր ու կ'իջնէր, կը հեծէր, կը ճռնչէր, կը սպառնար ջարգուիչուր ըլլալ կամ աղատիւ և լիքը բախելով, կը ցայտէին մակային մէջ ողողելով ուսեսանդէնները, մեքինան ու մարդիկը:

Թանի մը վայրկեան, ու թերիւս մի քանի ըսպէնիր, և թերիւս անդարմանելի աղէտ մը ցիլիս պիտի վերջացնէր այնքան զոհաղութիւններով, այնքան յանդգնութեամբ ու այնքան յօյսերով ձեռնարկուած այդ արշաւանքին բախտը:

Երկրաչափը մէկ ակնարկով հասկցաւ կացութեան ծանրութիւնը, Հրամայեց Պարթընին և 0'ֆոնորի նոււուն յետակողմն երթալու իրենց կուրդքով նաւուն մէջ խուժող ջրակոյտին պատուար մը ձեւացնել, յիտոյ. Մորկանին հնու միասին՝ մէյքի լժակներով ցուուին վրայ, գիմեց:

— Հաստատո՞ւն կիցէք, պոսաց խառնածնին և նաւուզին:

Լծակը միւսց խարակին մէկ ճեղքը և ուժ տուաւ, Մորկան հնարքը ըմբոնելով իրին հնտեւեցաւ:

Հուասքար գդիմաղրեց այդ զօրեղ հակամզու մին և ճամբէն գուրս նետուեցաւ քերելով ժայյուերը:

— Հաստատո՞ւն կացէք ոտքերնուց վրայ, պոսաց Մորկան:

Պարթըն և 0'ֆոնոր ժամանակ չունեցան նոստարաններուն իրաթառուելու և թաւալքուր ինկան տականներու ու սնտուկներուն մէջ որոնք չոգենաւին մէկ կողմէն միւս կողմը կը գլորէին:

Հուասքար գլուխ պտուակող արագութեամբ կ'իջնէր, մերթ զառիթափին ըսուելով տագնապեցցիչ ճռինչով, մերթ զարնուելով, մերթ տարուրերուելով և մերթ ճիճփալով ալիքներուն վրայ:

Երկրաչափը ու Մորկան կը ջանային թիերազ չափաւորել ընթացքը, որ երթալով կ'երացանար, մերթ չուրին հակառակ գիմաղրելով ու մերթ ցըցէլով:

— Աւշագի՞ր, պոսաց յանկարծ Ալը ձո՞ն:

Հուասքար՝ զառիթափին յատակէն մի քանի միզը հեռու և ցուուկը ալիյններու մէջ միորնելու վըրայ էր Զորս մարդիկ տակառները ու սնտուկները քաշչելով կառչեցաւ նաւուն յետակողմը:

— Արիութ, և գոչից երկրաչափի:

Եղինաւը յատ ուկը հասաւ, ցուուկը՝ էջքին սաստիկ զառիխայր ըլլալէն, աներեւաթացաւ ջուրին տակի բայց անմիջապէս վեր երաւ Զորս ճամբորդները, տեսնելով յետակողմին ջուրին վրայ նստիլը,

անմիջապէս տեղերնէն ցատկեցին ելան, որով շուգեմակոյկը հաւասարակառութիւնը առնելով բնական դիրքով կեցաւ:

— Ո՞ւր կ'երթանք, հարցուց Մորկան, մեքենայի հոցին վաղելով որ մարած էր:

Երկրաչափը արագ ակնարկ մը նետեց շուրջը նաւուն անխակողմը կար բարձր ցամաք երկիր մը որ բազմաթիւ պղտիկ ճեղքուածքներ կը ձեւացնէր, սակայն կարելի էր խոչը նաւ մըն ալ նորոգել անոնց մէջ:

— Դէպ ի ցամաք, ըստ ան:

Թանի մը թիւս հարուածով Հուասքար քչուեցաւ անոնցմէ միոյն մէջ, Երկրաչափը և որսորդները ցամաք ելան Անմիջապէս իրենց աչքը հսկայ չըլիքին դարձաւ որ հաղարսումէկ շոռաշիւնով կը լեցնէր մթին կոմարները:

Տեսարարանը վսեմ էր կոյաներու կոյաներ վար կը գահավիժէին անհաւատալի սաստկութեամբ սեպ զարիվարէ մը, իրարու վրայ նետուելով, չախչախուելով ու փշուելով աղառամաժներու, ժայռերու գէմ, և ճպուելով անդունդին խորը, ուր տակաւառ տակաւ կը հանդարսէր՝ դէպ ի հարաւարեւմութիւն գետին գետնասարաններու մէջն:

Գունալոյի չահին վառվառն շովին ներքեն կարծես ան բնկած հրաբուխի մը կողերէն գահավիժով հրաբորը բավայէ գետի մը կը նմանէր ձագանդէն հարիւրապատկուած մոնշինները՝ կրակ ժայթքող զաղանին դղբիւններուն շատ լու կը նըմանէր, և փրփուրի ամպերը՝ բացէն լուսաւորուած ծութի ընդարձակ ամպեր էին կարծես:

— Զարութելի՛ բան, գոչից Պարթըն թեռ կը գողամ մածեկով որ շողեմակոյիով իջած են վար կ'երգնում ճեղ, Ալը ձո՞ն որ երեք այսքան մեծ յուգում չէի սնեցած, ու երբէք պիտի չփափագէի կրկին զան փորձել:

— Ես իմ մորթիս երկու բարա չէի տար, ըստ 0'ֆոնոր, երբ շողեմակոյի բախսեցաւ, ինքնինքս մեռած կարծեցի ու հէք հոդիս սուրբ Պատրիկին յանձնեցի:

Ավել իջան ու չպեհնաւ ելան կ'էս թոնէլլադ չուր կար մէջը, բայց ոչ մեքենան և ոչ ալ մակոյիկն տաշտը վասուած չէին: Գոյլերով պարզեցին չուրը, որ բարեբախսարար վասած չէր լաւ գոցուած տակառներուն և սնտուկներուն, որով մեքենան վասեց:

— Ալը ձո՞ն, ըստ Պարթըն, ո՞րքան տեղ կը բած հնք մինչև հիմայ:

— Հաս իմ հաշխաներուս հարիւրաւոր մզոն:  
— Ռւրեմն այդ հաշխառվ կը նաւարկենք...  
— Դէննէսի ներքեւ:  
— Ա՞քան խորութենէն:  
— Ութ հարիւր սոտք, պատասխանց երկրաչափը,  
կազաչափին նայելով:  
— Մեքենան պատրստ է գործելու, բայ Մարկան  
այդ պահուն:  
— Մեկնի՞նք, հրամայեց Սըր ձն, մինչդեռ 0' թու-  
նոր մեզի կերակուր պիտի պատրաստէ պղտիկ կրա-  
կարանին վրայ:

Խլացուցի սուլում մը դպրուցուց ստորերկրու-  
զին՝ սահանքին խուլ մանչիւններուն խառնուելով  
յետոյ՝ Հոււապար, պղտիկ խորչն դուրս ելեւով շո-  
գեպինդ սուրաց:

Գետը առաջուան պէս բնդարձակ և արագ չէր  
լու առաւելն վեց կամ եօթ մեղք լայնք ունէր բաղ-  
մաթիւ գարձուածքներսկ ու երեմն յանկարծական  
սուր անկիւններ ձեւացնելով, ուր՝ Հոււապարը զե-  
տեղերքը չի բախելու համար՝ զեկավարին ամենա-  
մեծ ճարպիկութիւն պէտք էր:

Երկրաչափը ստէպ խորաչափը ձգել տուաւ, բայց  
յատակը չի դպաւ, Մինչդեռ՝ քանի մը տեղեր կա-  
մարը ա'նքան ցած էր որ, լժակը վեր բարձրացը-  
նելով կը դպշէր:

Կէսօրին, հաշի ատեն, գետնուղին սկսաւ լայ-  
նալ, ու շուտով լնակի մը լայնք ստացաւ՝ կամարը  
վեր բարձրացնող մեծամեծ սիւնաժայերով, Հոս ալ  
խորաչափը յատակը չի հասաւ, բայց հետը միւսայն  
վեր բերաւ քանի մը սեւ ու բարակ սէզիր:

Մինչեւ երեկոյեան ժամը 8/ն շողեմակայիր՝ երե-  
սուն մզնն համբայ կորած էր միշտ դէպի հարաւ-  
հորաւ-արեւմաւը ուղղուելով, Երկրաչափի հաշիւ  
ներուն համեմատ, Արքանդասի ներքի՝ 7/ն սոր  
խորութեան մէջ կը նաւէին:

Երիկունը ընթրիքէն յետոյ, 0' թունոր նախ պա-  
հակ սպասեց, Մեքենան մարեցին շատ շուտ չոպա-  
ռելու համար ածուխի նուազ պաշարը. լեցուցին  
շողեմակայիրն յառաջակողմը ու յատակամը վառող  
լապահըները, յետոյ՝ նաւազին երեք ընկերենը նա-  
ւուն խորը պառկեցան քնացան:

Ոչ մէկ դիպուած վրդովեց իրանտացին պա-  
հակութիւնը ժամը 11/ն Մորկան անոր տեղ անցաւ,  
յետոյ երկրաչափը և ասպ Պարթըն:

Խառնածինը, ինչուս ընկերները, ծխափողը լե-  
ցուցած խորունկ քաշելով կը ծխէր՝ քունը վաներ  
լու համար որ ընդհակառակը կը ննչէր Զքանցը  
միտ լոյն էր, հոսանքը բաւական արագ ու լուռ-  
թիւնը կատարեալ Երկու լամբարները պայծառ լոյս  
մը կը ցուցացէին շուրջը մեծամեծ սիւնաժայերը  
ցոյց տարպ՝ որոնք երեմն կը բարձրանային սեւ  
չուրերէն վեր:

Կէս ժամէ ի վեր կը ծխէր, աչքերը կիսարաց  
ու աչ ձեռքը ձողին վրայ, երբ սաստիկ ծփանք մը  
ցնցեց յանկարծ շողեմակայիր:

Խառնածինը շփոթած ու քիչ մը վախցած՝ ու-  
ժոյ մը աչքերը շիեց ու շուրջը նայեցաւ Հո-

սանդը դաղրած ու հանգարտ էր այնովէս որ չոգե-  
նաւը երկու կողմին վրայ կը տատանէր:

— Ո՞չ, ո՞չ, զոշեց 19/նչ է այս եղածը. բախե-  
ցա՞նք:

Յետակողմի կանթեղը առաւ ու նորէն զիտեց  
շուրջը Ոչ աշակողմը և ոչ ձախակողմը սիւնաժայ-  
ուեր կամ խարակներ կ'երաւալին:

— Տարօրինակ է, մռլուց Եւ սակայն չեմ ե-  
րազեր... Եթէ 0' ֆանտին հանգիպէր նման դիզուած  
մը, պիտի ըսեր թէ ոգիի մը խազն է, սակայն Պար-

թըն երիշը ուրուականներու հաւատացած չէ:  
Նորէն տեղը կախեց չամբարը, ծխափողը լե-  
ցուց, վասեց ու կեաւ տեղը նատաւ աչքերը չորս  
բացած, ականջները սրած:

Հազիւ հինգ վայրկեան անցած էր երբ երկայն  
երկայն ու կլոր թեւ մը ցուուկին կողմը օգը բարձ-  
րացաւ և այդ այլանդակ թեւին ձայրը կուտ ողբա-  
տիկ ցոկակայմէն կախուած լամբարին, զայն ցըն-  
ցեց քանի մը բռուէ, բրցուց և հինգ վեց մեղք օգոյ  
մէջ զայն բարձրացնելէ յետոյ զարմանալի կոր գի-  
ծեր զծելով իջեցուց ու միսրճեց մռայլ ալիքներուն  
մէջ նոյն պահուն Պարթըն լսեց պատրոյզին փալտո-  
ցը՝ որ չուրին դպչելով կը մարէր Ոտքի ցատկեց,  
գոյնը նետած, սարսափած, մազերը տնկուած: Զար-  
հուրած նաւուն յետակողմը կը նայէր, վախնալով  
որ երկրորդ թեւ մըն ալ տեսնէր, և անմիջապէս  
ծուելով երկրաչափին վրայ որ հանգիստ կը խորդար,  
ու զոդդալով զայն արթնցուց:

— Ի՞նչ ունիս, ըսաւ Ոըր ձն, ծունկի ելեւով:

— Տէ՛ր, թոթմալից խառնածինը, բաներ մը կը  
դրաւահին... որ... ևս ոգիներուն երեք չէի հաւա-  
տացած, սակայն... ջերմէ բռնուածի պէս կը դզամ,

— Ի՞նչ պատահեցաւ:

— Ցոկակայմին լամբարը տարին:

— Ո՞վ.

— Չեմ գիտեր, չափաղանց երկայն թեւի զայն  
յափշտակելը օգին մէջ բարձրացնելը ու յետոյ ջու-  
րին մէջ միսրճելը տեսայ:

— Բարեկամ, երազ տեսեր ես:

— Կը սխալիք ինձ չհաւտախուզ:

— Մակայն որո՞ւ էր այդ թեւը:

— Զուրին մէջէն ելաւ, ուրիշ բան մը չեմ գի-  
տերի:

Երկրաչափը աւելի զարմացած քան թէ վախ-  
ցած, ոտքի ելաւ տապար մը յափշտակելով, Շու-  
տայի տեսաւ:

— Զարմանալի՛ բան յիրաւի Զըլլայ թէ ոգի-  
ներ ըլլան, հրացան մը ա՛ն Պարթըն ու երթանք  
տեսնենք:

Ուրիշ կանթեղ մը վասեցին և յառաջացան  
գէպ ի ցուուկ Յանկարծ երկրաչափը կանգ առաւ:

— Բայց մենք կեցած ենք. բացազանեցի:

— Ոտք յէ է, պատասխանց Պարթըն:

— Եւ սակայն լուրը կը վազէ,

— Զըլլայ թէ անեանօթ թեւը կեցուցած ըլլայ  
շուտաքարը:

Ցուուկին վրայ ելուն, և կանթեղը վար գէպ ի  
յառաջ երկնցնելով նայեցան, ծիչ մը արձակեցին ու  
երկուքն ալ յետո նետուեցան կոխելով իրենց քը-  
նացոյ ընկերները:

(Եար)